ԲՄԱՆԵՒՄԼԿԵՐՈՐԴ—ՏԱՐԻ—ԹՒ—1203—ՀԻՆԳՇԱԲԹԻ—17—ՓԵՏՐՎԱՐ—1872

ԳԱՆՁՄԱՆ

Ցարեկանգլին կ. Պոլսոյ համար 180 գր.
» Գաւառաց » 10ՄՀՃ
Վերջամեայ կ. Պոլսոյ » 90 գր.
» Գաւառաց » ՆՍՀՃ
Խրթանչիւր թերթի դին 50 փր.
Յանուցման տողը մէկ անգամի համար 3 զուրուշ, երկու անգամի համար 2 զուրուշ, աւելի անգամներու համար զատ ստկարկութիւն էլլայ.

ԱՐԱՐԱՏ

ԼՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԳԱՆՁՄԱՆ

Գուրս գացած լրագրաց ճանրաւ ծախքը խմբագրութեան վրայ է.

Լրագրոյս վերաբերեալ Նամակներ եւ ինչ գրութիւն խմբագրի—Տնօրէնին պիտի ուղղուի. Ն. Գօլիւ, Զինէլի խան, Մաստիսի պրաւենակը.

Հաւաքաւ ծախքը չվճարուած նամակ չընդունուիր.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ 17 ՓԵՏՐՎԱՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Ֆարիզ 27 փետր.

Նախնական կրթութեան ծրագիրները քննելու պաշտօն ունեցող յանձնաժողովը՝ կրթութիւնը պարտաւորական ընող ծրագիրը մերժեց։

Գաղղիոյ Պանքան իր զեղչը հարիւրին հինգ իջուց։

Սնվէրա 27 փետր.

Շուտպոլի կոմսին օթեւանին առջեւ թշնամական ցոյցերը շարունակեցին, կամը պարտաւորեցաւ մեկնիլ այս քաղաքէն եւ Հղանաա գնալ։

Խասլ — Արեւելեան Պանքան վերջնական կերպիւ կազմուեցաւ Միլանի մէջ՝ 50 միլիոն ֆրանք դրամագլխով, իր գլխաւոր գրասենեակները Կ. Պոլսոյ եւ Աղէքսանդրիոյ մէջ պիտի հաստատուին։ Հիմնադրաց մէջ է նաեւ Աւստրօ—Արեւելեան Պանքան։

Պէրլին 27 փետր.

Կառավարութիւնը լեհաց լեզուն ալ իբրեւ պաշտօնական լեզու ստանալու դիւրութիւն ունի։

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Իսպանական հրամանաւ՝

Մաքսատանց վերատեսուչ Դալիզ պէյ եւրոմէից պաշտօնեայ անուանեցաւ Պալայի ատենակալ։

Եւրոմէից պաշտօնեայ Եսուսֆ պէյ մաքսատանց վերատեսուչ անուանեցաւ։

Թանզիմաթի Քաւիսանին անդամ Աբթին էֆէնտին Ընդհանուր պարտուց (Էսհամը ումումիէ) վերատեսուչ անուանեցաւ։

Մարտ քաղաքս հրատարակուած ծոր տիւ Պանիոր լրագիրը Պուլղարոյ խնդրոյն առթիւ կայսերական կառավարութեան դէմ բուռն յարձակումներ ընող յոդուած մը հրատարակելուն պատճառաւ երեք ամիս դադրեցաւ։

Եղիպտոսէն չորեքշաբթի լուսնալու դիշերը խատիւզ հրդեհ պատահելով հինգ վնաս ապրեցան։

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ
ԵՍԱՏԸ ՈՒՄՈՒՍԻԷ

16 փետր. չորեքշաբթի իրիկուն	54	2
17 » հինգշաբթի առաւօտ		
բացուեցաւ	54	3
կէս օր	54	6

ԱԶԳԱՅԻՆ

ՎԵՀ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԵՌԱԳԻՐԸ

Է.

Մինչեւ հիմա մեր բրած խորհրդածութիւններէն ու տուած անխոնջ տեղեկութիւններէն բաւական կը տեսնուի որ Վեհ. Կաթողիկոսն իր հանրածանօթ միապետական ըղդացումները դգուշաւոր խուսափողութիւնով կամ գաղտնի դիտմամբ անտարբեր ազգն ու եկեղեցին պրտակութիւն եւ քայքայելու սիրոյ դրդիչ մէջ ենկած է, եւ այդ ազգամիտ քաղաքականութեան բերան կամ դրծիք եղած են Օրագրի խմբագիրն եւ Նորայ քանի մը ծոցայրեղ ապրանեակները։

Այս վիրջիններս, Պատրիարքն ու Վարչութիւնը տապալելու ուխտակ, յարմար առիթ եւ դէնք ըրած են իրենց՝ Վեհ. Կաթողիկոսին ձախակ հնարագիրը, որոյ չարժառիթն ու թելադիրն ալ դարձեալ այդ փոքրիկ կուսակցոյ թիւնը լինելուն իրաւացի կասկածներ կան։

Այդ խմբակն ուզեց նախ վարչութիւնն ու Պատրիարքն ամիսաւոր եւ չյաջողեցաւ, վասն զի վարչութիւնն ու Պատրիարքն իրենց դիտաւն բան մ՚ըրած չեն այս իրողոյն մէջ, այլ ամէն բան Ընդհ. ժողովոյ տասանը հաւնած եւ նորա պաշտօնը միայն գործադրած են։

Ընդհ. ժողովն ալ ինք իրմէ բան մ՚ըրած չէ, այլ 1866 ի հանդուսանաբ եկեղեցական ժողովոյ ստուած եւ նախորդ Ընդհ. ժողովներով ընդունուած որոշման հետեւած է, թեմերուն ցնորով իսկ զոյն։ Վասն զի յիշեալ հանդուսանաբ եկեղեցական ժողովը, որոյ ներկայ էին 11 եպիսկոպոսունք. (7ը Էջմիածնական եւ 4ը Սուրբի), Արմաշու վանահայրը, 18 վարդապետք եւ 14 ուսագ քահանայք, որոշած էր որ Սոյ եւ Աղթամարայ Կաթողիկոսաց ընտրութիւնը Կ. Պոլսոյ երեսփոխանական Ընդհ. ժողովը կատարէ, եւ այդ երկու աթոռոյ համար դաղանի քուէարկութեամբ Կաթողիկոսականընտրելիներ ցոյց տուած էր, որոց մէջ Էջմիածնի աթոռէն ձեռնադրելիք երկու եպիսկոպոսունք կային, այն է՝ Աստանայի առաջնորդ Գեր. Աբրահամէս արքեպիսկոպոսն եւ թուփուզեան Գեր. Յակոբ եպիսկոպոս։

Այս որոշումն եւ ընտրելեաց ցանկը ստորագրած են՝ վերոյիշեալ ասելի եպիսկոպոսներէն վարդապետներէն ու քահանաներէն զատ հետեւեալ եօթն Էջմիածնական եպիսկոպոսունք.

Պօղոս Պատրիարք Կ. Պոլսոյ.
Աբրահամէս եպիսկոպոս ամենազգոյն.
Աբրահամէս » Գերձակեան.
Թադէոս » Թէքիրտաղի.
Մեսրոպ » Տրապիզոնի.
Յովհաննէս » Կարսոյ ոսկեան.
Նիկողայոս » Պ. փոխ. Նիկոմիդիոյ.

Սրբ՝ այս եպիսկոպոսաց համար՝ որք Էջմիածնայ ամենայն հեռանագրութիւններէն ու տուած անխոնջ տեղեկութիւններէն բաւական կը տեսնուի որ Վեհ. Կաթողիկոսն իր հանրածանօթ միապետական ըղդացումները դգուշաւոր խուսափողութեամբ կամ գաղտնի դիտմամբ անտարբեր ազգն ու եկեղեցին պրտակութիւն եւ քայքայելու սիրոյ դրդիչ մէջ ենկած է, եւ այդ ազգամիտ քաղաքականութեան բերան կամ դրծիք եղած են Օրագրի խմբագիրն եւ Նորայ քանի մը ծոցայրեղ ապրանեակները։

Այս վիրջիններս, Պատրիարքն ու Վարչութիւնը տապալելու ուխտակ, յարմար առիթ եւ դէնք ըրած են իրենց՝ Վեհ. Կաթողիկոսին ձախակ հնարագիրը, որոյ չարժառիթն ու թելադիրն ալ դարձեալ այդ փոքրիկ կուսակցոյ թիւնը լինելուն իրաւացի կասկածներ կան։

Այդ խմբակն ուզեց նախ վարչութիւնն ու Պատրիարքն ամիսաւոր եւ չյաջողեցաւ, վասն զի վարչութիւնն ու Պատրիարքն իրենց դիտաւն բան մ՚ըրած չեն այս իրողոյն մէջ, այլ ամէն բան Ընդհ. ժողովոյ տասանը հաւնած եւ նորա որոշումը միայն գործադրած են։

Ընդհ. ժողովն ալ ինք իրմէ բան մ՚ըրած չէ, այլ 1866 ի հանդուսանաբ եկեղեցական ժողովոյ ստուած եւ նախորդ Ընդհ. ժողովներով ընդունուած որոշման հետեւած է, թեմերուն ցնորով իսկ զոյն։ Վասն զի յիշեալ հանդուսանաբ եկեղեցական ժողովը, որոյ ներկայ էին 11 եպիսկոպոսունք. (7ը Էջմիածնական եւ 4ը Սուրբի), Արմաշու վանահայրը, 18 վարդապետք եւ 14 ուսագ քահանայք, որոշած էր որ Սոյ եւ Աղթամարայ Կաթողիկոսաց ընտրութիւնը Կ. Պոլսոյ երեսփոխանական Ընդհ. ժողովը կատարէ, եւ այդ երկու աթոռոյ համար դաղանի քուէարկութեամբ Կաթողիկոսականընտրելիներ ցոյց տուած էր, որոց մէջ Էջմիածնի աթոռէն ձեռնադրելիք երկու եպիսկոպոսունք կային, այն է՝ Աստանայի առաջնորդ Գեր. Աբրահամէս արքեպիսկոպոսն եւ թուփուզեան Գեր. Յակոբ եպիսկոպոս։

Այս որոշումն եւ ընտրելեաց ցանկը ստորագրած են՝ վերոյիշեալ ասելի եպիսկոպոսներէն վարդապետներէն ու քահանաներէն զատ հետեւեալ եօթն Էջմիածնական եպիսկոպոսունք.

Պօղոս Պատրիարք Կ. Պոլսոյ.
Աբրահամէս եպիսկոպոս ամենազգոյն.
Աբրահամէս » Գերձակեան.
Թադէոս » Թէքիրտաղի.
Մեսրոպ » Տրապիզոնի.
Յովհաննէս » Կարսոյ ոսկեան.
Նիկողայոս » Պ. փոխ. Նիկոմիդիոյ.

Սրբ՝ այս եպիսկոպոսաց համար՝ որք Էջմիածնայ ամենայն հեռանագրութիւններէն ու տուած անխոնջ տեղեկութիւններէն բաւական կը տեսնուի որ Վեհ. Կաթողիկոսն իր հանրածանօթ միապետական ըղդացումները դգուշաւոր խուսափողութեամբ կամ գաղտնի դիտմամբ անտարբեր ազգն ու եկեղեցին պրտակութիւն եւ քայքայելու սիրոյ դրդիչ մէջ ենկած է, եւ այդ ազգամիտ քաղաքականութեան բերան կամ դրծիք եղած են Օրագրի խմբագիրն եւ Նորայ քանի մը ծոցայրեղ ապրանեակները։

Կրնա՞յ դանուիլ այն տասիճան յիմար մարդ մը՝ որ հաւատայ թէ այդչափ եկեղեցականաց ամենն ալ իրենց զգացումը, հաճոյքը, խիղճը, հաւատքը ծախելու վատութեան խառնարհին, կամ Օրագրի խմբագրին եւ Նորա քանի մ՚օրբանեակաց չոփ գաղտնի թիւն, նախատեսութիւն, հաւատք եւ խղճմտանք չունենան, ազգը խաբեն, եւ եկեղեցոյն միւսաս ուրծանում մի քենոյին։ Նորա ամենքը վատակ լինին եւ Օրագրի խմբագիրը վարդան լինի։ Նորա խորգոխ նենգաւոր եւ գաւառան լինին, իսկ Օրագրի խմբագիրն եւ իր քանի մ՚օրբանեակները միայն ճշմարտասէր, արդարասէր, ազգամիտ՝ հեռատես, խրզճամիտ, եկեղեցաց կարդաց եւ սուանդութեանց հաւատարիմ առանդաւոր եւ ջատագով հանդիսանան՝, մինչեւ այսօր խաւարի եւ անասուցութեան մէջ, բայց այս օրերս մէկէն՝ ի մէկ միայնին հոգին տուրբ իջած ու լուսաւորուած։

Այս ամենապարզ խորհրդածութիւնը միայն բաւական է ամենքիս ցուցնելու ծայրայեղ խմբակին խաւարասիրութիւնն, կրնա՞յ ըսուիլ թէ ուխտադանցութիւն ըրին, Հայրապետանոցայ եկեղեցւոյ կանոնաց եւ սուանդութեանց հակառակ վարուեցան։ Եթէ այնպէս էր, ինչո՞ւ մինչեւ այսօր լուռ կեցաւ Վեհ. Կաթողիկոսը։ Եւ հիմա դործը ընենալէն ետեւ. Եւ եր Պատրիարքին յանդիմանական հեռագիր կը զրէնէ։ Եւ Էջմիածին ձեռնադրեալ եպիսկոպոսի մը Սոյ կաթողիկոս ընտրուելուն դէմ կը բողոքէ։ ըսելով թէ Հայրապետանոցայ եկեղեցւոյ կարգաց՝ եւ սուանդութեանց հակառակ է։ ո՞ր կարգաց, ո՞ր սուանդութեանց, ո՞ր եկեղեցական Ընդհ. ժողովոյ որոշմանց։ ի՞նչ կանոն, ի՞նչ սուանդութիւն է այդ՝ որ միայն իրեն, Օրագրի խմբագրին եւ Նորա քանի մը ոդէա արբանեակներուն ծանօթ են եղեր, իսկ՝ վերոյիշեալ պրոշումն ընող 11 եպիսկոպոսաց եւ 32 վարդապետաց եւ քահանայից սեռ սեռած եր։ Կրնա՞յ ըսուիլ կրնա՞յ երբէք մտածուիլ որ ազգին այդչափ եպիսկոպոսները վարդապետները ու քահանայները՝ եկեղեցւոյ կարգաց եւ սուանդութեանց հաւատարիմ, հաւատոց նախանձախնդիր, նաւաղ հաւատարիմ, նաւաղ չատագով եւ պաշտպան լինին քան զՕրագրի խմբագրին եւ Նորա քանի մ՚օրբանեակները։

Կրնա՞յ դանուիլ այն տասիճան յիմար մարդ մը՝ որ հաւատայ թէ այդչափ եկեղեցականաց ամենն ալ իրենց զգացումը, հաճոյքը, խիղճը, հաւատքը ծախելու վատութեան խառնարհին, կամ Օրագրի խմբագրին եւ Նորա քանի մ՚օրբանեակաց չոփ գաղտնի թիւն, նախատեսութիւն, հաւատք եւ խղճմտանք չունենան, ազգը խաբեն, եւ եկեղեցոյն միւսաս ուրծանում մի քենոյին։ Նորա ամենքը վատակ լինին եւ Օրագրի խմբագիրը վարդան լինի։ Նորա խորգոխ նենգաւոր եւ գաւառան լինին, իսկ Օրագրի խմբագրին եւ իր քանի մ՚օրբանեակները միայն ճշմարտասէր, արդարասէր, ազգամիտ՝ հեռատես, խրզճամիտ, եկեղեցաց կարդաց եւ սուանդութեանց հաւատարիմ առանդաւոր եւ ջատագով հանդիսանան՝, մինչեւ այսօր խաւարի եւ անասուցութեան մէջ, բայց այս օրերս մէկէն՝ ի մէկ միայնին հոգին տուրբ իջած ու լուսաւորուած։

Այս ամենապարզ խորհրդածութիւնը միայն բաւական է ամենքիս ցուցնելու ծայրայեղ խմբակին խաւարասիրութիւնն, կրնա՞յ ըսուիլ թէ ուխտադանցութիւն ըրին, Հայրապետանոցայ եկեղեցւոյ կանոնաց եւ սուանդութեանց հակառակ վարուեցան։ Եթէ այնպէս էր, ինչո՞ւ մինչեւ այսօր լուռ կեցաւ Վեհ. Կաթողիկոսը։ Եւ հիմա դործը ընենալէն ետեւ. Եւ եր Պատրիարքին յանդիմանական հեռագիր կը զրէնէ։ Եւ Էջմիածին ձեռնադրեալ եպիսկոպոսի մը Սոյ կաթողիկոս ընտրուելուն դէմ կը բողոքէ։ ըսելով թէ Հայրապետանոցայ եկեղեցւոյ կարգաց՝ եւ սուանդութեանց հակառակ է։ ո՞ր կարգաց, ո՞ր սուանդութեանց, ո՞ր եկեղեցական Ընդհ. ժողովոյ որոշմանց։ ի՞նչ կանոն, ի՞նչ սուանդութիւն է այդ՝ որ միայն իրեն,

համեմատ կշռոտելով եւ այլափոխելով Պատրիարքն եւ Պատրիարքարանը եկեղեցւոյ կանոնաց դէմ վարուած կը հրատարակէ։ Ըստ որում՝ Ներկայ յաւելուածի մէջ Զարգելն մի միայն փաստ նոյն 7դ կանոնը ձեռացած է, մեզ ալ իր օձիքէն բռնելով՝ հեռաւ պիտի տեսնուինք չարտիի օրը։

Երեւափոխանուական ժողովոյ տնդամ եկեղեցականն հետեւեալ երկրորդ յօդուածը գրկած է մեզ՝ ի պատասխանի Զարգելոյ 668 թուոյն մէջ հրատարակուած նամակի մը, որ Պապական գաղափարներով տնած եւ շիզմիթիական մի հոսանքի եկեղեցականի մը գործ կը կարծուի։

Լծակից եղբայր՝ ի Քրիստոս։

Այդպէսին—եկեղեցական կարեւոր խնդրոյ մը վրայ ունեցած արդար հաւատքդ, անկեղծ սէրս եւ անդողդողջ յոյս կատարելագործ գերասին յուսալ իջնել։ եւ միանգամայն ապրիլ Մարտի 1198 թուոյն մէջ՝ Գրիգորոսի գրէր եկեղեցի և նոյա արդեն պարծանաց խորագրով մեր հրատարակած յօդուածոյն դէմ՝ Զարգելի 658դ թերթոյն մէջ։ Ձեր շնորհակալ սրտաստ խանել։

Գաղտնակից եղբայր։

Արդարեւ օրհնաւոր օրիոր համարուէր Ձեր այդ քննական յօդուածը։ եթէ պարզութեան մէջ քննութեան մանել ուզած ըլլայիք։

Իսկ ընդհանրապէս՝ Դուք մեզի դէմ գրած ըլլալու համար միայն՝ այլ եւ այլ ձեւերու տակ բազապրեցիք դրայն։ պարզէս դի հրաւէրնաք պարզութեան մէջ մնասնք վնասուէր։

Մեր բուած եմք։ Քրիստոս իր եւ հեղինոյ պարտանէր հաստատ էլեւանութիւն տուած է։ եւ դուք ընդունած էք։

Իսկ երբ բուած եմ՝ մեք կարող չեմք Քրիստոսի՝ տուած իշխանութեան փոխանութիւն առաւելութիւն կամ նուազութիւն սեփհականել։ գուք խնդիրը այլ եւ այլ ձեւերու տակ ծանոնանելով՝ յետագայ տաղերը փոխանութեան տաւելութեան եւ նուազութեան իրը լուծում կուտաք ընկրով։

ա Ամեն եպիսկոպոս։ որ քրիստոնեայ ժողովրդեան մի եպիսկոպոսն է։ հաւատքի վարդապետութեան մէջ բուն հեղինակութիւն չունի։ կրնայ սխալ ունենալ։ բայց անոնք որ առաքելական ուղղութեան յաջորդութեան ներքեւ շատ մի եկեղեցիներ եւ եպիսկոպոսաներ ունին։ եւ անոնց մէջ՝ կը նախապատուին։ բնականաբար տեսի հեղինակութիւն ունին։։

Կը պատասխանեմ՝.

Եղբայր։ տեսեն խնդիրը պէտք է պարտաւորուիս քննութեան ենթարկել։ կը պարտաւորի ընդդիմախօսին բուածը։ լաւ մը կշռել եւ քան ոնմ՝ առարկել։

Ուստի լսէ՝ մեր հակադրական փաստերն ալ։

Նմեն եպիսկոպոս՝ մեր ազգայնոց մեր եկեղեցւոյ մէջ՝ մեր ազգային եկեղեցւոյ մէջ՝ մեր ազգային ժողովրդեան մէջ՝ մեր ազգային ժողովրդեան մէջ՝ մեր ազգային ժողովրդեան

Ինչ որ է Լիհայ ապգը, նային է Հայոց ազգը։ Լիհ՝ բաժանեալ Թուսիոյ Բրազիլիոյ եւ Ալիմիրիոյ մէջ։ Հայ՝ բաժանեալ Թուսիոյ Տաճկաստանի եւ Պարսկաստանի մէջ։ Լիհ՝ քրիստոնեայ, Հայ՝ քրիստոնեայ։ Լիհ՝ հին եւ պատմական ազգ, Հայ՝ հին եւ պատմական ազգ։ Լիհ՝ յատուկ լեզու ունեցող ազգ մը։ Հայ՝ յատուկ լեզու ունեցող ազգ մը։ Լիհ՝ իր ազատութիւնը իր պատարագի անգլերէն մէջ կը գտնէր եւ Լիհ լեզուով պատարագելը կարդիլ է։ ուրեմն Հայը՝ որ չունի ազատութիւն, թայց ունի ազատ լեզու մը պատարագելու, պէտք էր որ այդ ազատ լեզուն ունենալէն արդիլ էր։ Բայց ըստ օրէնքի չունի ազատութիւն որ այդ արդիլուին։ Ի դաշտանէ Հրամանի Հայոց քահանայ մը եւ քան զ՝ մատակն մ՝ դիտելով Թուսիոյ փոխարքան բանը՝ կը հոմանգանի յաչս նայս հանայ եւ ներնայս հանայ՝ Թուսն ընդուն մեր կը հանդիսանի Հայոց՝ Թուսն ազգն մեր եւ մեր ազգին պատմական ազգ։ Հայ՝ հին եւ պատմական ազգ։ Լիհ՝ յատուկ լեզու ունեցող ազգ մը։ Հայ՝ յատուկ լեզու ունեցող ազգ մը։ Լիհ՝ իր ազատութիւնը իր պատարագի անգլերէն մէջ կը գտնէր եւ Լիհ լեզուով պատարագելը կարդիլ է։ ուրեմն Հայը՝ որ չունի ազատութիւն, թայց ունի ազատ լեզու մը պատարագելու, պէտք էր որ այդ ազատ լեզուն ունենալէն արդիլ էր։ Բայց ըստ օրէնքի չունի ազատութիւն որ այդ արդիլուին։ Ի դաշտանէ Հրամանի Հայոց քահանայ մը եւ քան զ՝ մատակն մ՝ դիտելով Թուսիոյ փոխարքան բանը՝ կը հոմանգանի յաչս նայս հանայ եւ ներնայս հանայ՝ Թուսն ընդուն մեր կը հանդիսանի Հայոց՝ Թուսն ազգն մեր։

Ազգասիրութեամբ պարծող Հայոց ուշադրութեանը կը ներկայացնեմք այս խնդիրը եւ մանաւանդ առնոց, որք կարող են ազդեն ազգին ազատական քաղաքականութեան ազատ ոյին հետ գործադրել եւ հետեւանքը ազգին առջեւը դնել։

Խրիմեան Հայրիկն, առնոց առաջնն է Ոչ պաշտօնական Ի պաշտօնական հանգամանք։ (1)

. . . Խմբագիր.

Հիանալով յոյսաւոր ես ձեզ ուղղելով քաղցրագոյն եմք որ ձեր անկեղծամտութեան եւ հայրենասիրական եռանդեամբ կը բարեհաճիք ձեր ազատախոս թերթերուն մէջ անկիւն մը շնորհել յանուն ազգասիրութեան եւ Ի սէր Ազգի։

Բազում անգամ է որ Ազգային երեսփոխական ժողովոյ նիստերու ներկայ կը գտնուինք ազգերնուս դատն եւ ազգասէր վիճակին դարմանն մը ակնկալելու յուսով, թայց դժբաղդաբար Ի զուր, ուստի եւ ապարդիւն կը ստիպուինք յետս դառնալու։ Ի՞նչ է պատճառ արդեօք որ ահա երեսփոխական ժողովոյ Ա. Ը. նիստը եկաւ։ բայց մեք ու ազգը չը կարողացանք օգուտ մը քաղել։ չը կարողացաւ մեր եւ մեր հարատեւարեալ տառապեալ եղբարց ազկեղ սրտերուն դարման մը շնորհել։ ալ հատաւ համբերութիւնս ու յոյսերնիս։ Ազգի դիտեցողնք եւ քաջ հոմոզուածներ։ Թող չը կարծեն սնանք որ ժողովարդը դեռ կը քնանայ արթնաւ է, եւ ազգի կը դիտէ դիրենք։ ալ այսուհետեւ պիտի լսոցէ միշտ իրենց ապարդիւնութեանց դէմ։

Դիտեցինք լսեցինք։ այլ։ ասելք դիտեցինք դիրենք։ ուրիշ բան մը չէ պատճառ։ Եթէ ոչ երեսփոխանաց ոմանց բարեմիտ կիսապաշտական դիրքը, եւ զգուշալի դիրքը։ որք միշտ նորանոր խնդիրներ յարուցանելով կը ջանան ընդդիմին Ի դերեւ հանել ժողովոյ բոլոր գործքերը եւ պատշաճները։ եւ զմեզ եւս յուսահատեալ դարձնեն։

Միշտ երեսփոխաներէն մին եւ աւանդապետն է Պէկեան Թ. ունենալով մի քանի իրենցներ։ եւ՝ որք մի քանի նիստերէ Ի վեր ժողովոյ յառաջ բերած բոլոր արդիւնքները յօդս կը ցնդեցնեն իրենց կամաքաշական ոգով։ Խօսքերնիս ուղղեմ Պէկեան Թ. ին դէմն է եւ ոչ ուրիշի։ քանզի նա է գլուխ ամենցուն, իսանիլ եւայլն։

Ահաւասիկ առաջին ապացոյց մը։ երբ նոր առաջին անգամ՝ իրր երեսփոխան՝ երեսփոխանական ժողովոյ առեան ներկայացաւ, ներկայացած էր նաեւ Պահմանադրութեան ծրագիր մը, ժամանակագրութեան ծրագիր մը։ այն ծրագրին դէմ ելլողներուն պարապլան էր։ եւ յանկարծ մեծագոյն մասս գտնելով նա ձգել ասել այն ծրագիրը։ Արդ՝ հարցանենք այն կամաքաշ երեսփոխաններուն։ ինչու համար արդեօք այն ժամանակ փոքրագոյն մասը մեծագունին որոշման հնազանդեցաւ եւ լռեց։ իսկ հիմա իրենք որ փոքրագոյն մասս կը կազմեն, չեն վարուիր նոցա պէս եւ չեն հնազանդիր մեծագոյն մասի որոշման։ Ի՞նչ ըսել կուզեն արդեօք միթէ նոքա երեսփոխան չեմեն իրենց օրէս։ պիտի ոխալենք արդեօք։ եթէ ըսենք՝ թէ իրենցմէ աւելի դոյժունեաց ապացոյցներ կուգայ։ եւ ազգին օգուտը մտածող էին կը հարցունեմք իրենց։ արդեօք իրենք ոյլայեն նոցա տեղ՝ ինչպէս պիտի յունէին։ Յաւելին սա է որ՝ մինչեւ երեսփոխանը դայլ յորինաւորութիւն կը հրաւիրէ։ մինչդեռ իրենք օրինաւորանցութեան վերջին ծայրը հասած կը տեսնուին։ Արատչարկութիւն կրնէ որ առենախօսներք հանդարտ եւ տասնց կիրքի խօսին։ իսկ իրենք խասած միջոցին՝ երեսին գոյնը նետանելով իւր դէմքը կ՝այլափոխէ։ եւ իւր սպառնալից խօսքերով բռնուսրի մը նման ժողովոյ բոլոր առաջարկութիւններն եւ արդիւնքները խափանել կը ջանայ — զարմանալի բան։ Մինչեւ իսկ կը հանդարձակի բանիս։ թէ՝ ինքը՝ ի սէր ազգի եւ յոգուս հարենեաց կաշխատի — զարմանալի իրապաշխիւն։ ինչպէս կարելի է հաւատալ իր այդ խօսքերուն։ մինչդեռ իւր ապօրէն ընթացքը գոյա հակառակը կապացուցանէ։ Մինչեւ ցարդ դատարանին յոյս ունէր երեսփոխական ժողովին իւր գարուոր ցաւոց, եւ հարատեւարեալ դատարանին դարման մը ընդունիլ։ ալ պիտի կարէ այսուհետեւ իւր յոյսը։ մինչդեռ կը գտնուին նոյն ժողովոյ մէջ ազատ պէս եւ բեռնաբեռներ։ որք իրենց անձնական նպատակներէն ու կիրքէն զատ բան մը յառաջացուցած չեն։

Որա պէս բանիս։ այն ճիշտ ու ճիշտ գտած է իրեն նման քանի մը երեսփոխաններ։ որոց մէջէն մեմիսչ մէկուն անունը յիշել կուզենք հոս։ որեւոր խիստ նշանաւոր է։ ան ալ «Օրագրի» խմբագիրն է։ Նա ոչ կամապաշտական գիրք մը ունենալով։ խելքին եկածը գրելու կը փչէ՝ երբէք չը խորհելով իւր խօսքերուն փրայ։

Փերթի մը խմբագիր զանուելով։ կարողութիւն ունենալով չատ մը չաստուածութիւններ ընելու։ թայց գլուխին այն է որ այդ խօսքերը իւր թերթերուն մէջ անջինջ կը մնան։ չը խորհելով որ անցեալ տարուան բանը այս տարուն հակառակ։ երեկեանը այս տարի։ այս օրուանը վաղին։ որոց ամենուն պատասխանատուն ինքն է։ թէ այժմ եւ թէ ապագային մէջ։ Յիշեալ խմբագիրն իւր թերթերով իմաց կուտար Պրազիլի խնդրոյն նկատմամբ թէ՝ քաղաքական ժողովը ապստամբութիւն չի գործադրեր (որովհետեւ իրենց խորհրդոց խորհրդակից չէր ժողովն)։ ի Պրազիլոյ մեծագոյն մասը կուզեն զերծութիւնիս։ իսկ վարչութիւնը չը լսեր նոցա։ պէտք էր վարչութիւնը մեծագոյն մասին հետեւելով կատարէր նոցա խնդիրքը։ առանց խնդրոյն պարարտանելու քննութեան։ ենթարկելու։ վասն զի պատասխանին դեռ ապէս։ կարող չէ չորն ու բարին։ ազկին ու գէշը։ որինաւորն ու ապօրինաւորը հանչնալ։ մասը հանար մեծագոյնին լսելով գործադրելն արդարութիւն էր։

Կնդրէք՝ ուրեմն դուք որ հոս Պոլսոյ մէջ մեծցած։ երեսփոխան ընտրուած էք։ շատ բաներ գիտէք։ եւ շատ գործեր կը տեսնէք։ իսկ մեք գաւառացիքս ազէտ եմք եղեր։ որչափ հակառութիւն։

Ձեր մասներ կրթէք որ՝ Ձեր այդ խօսքերով եւ գործքերով իրաւանց եւ արդարութեան ոտնակոխ լինելու պատճառ կըլլար։ Ահաւասիկ այսօր։ եւ՝ եւ՝ ամենն բանուոր կամապաշտ երեսփոխաններ։ երեսփոխանական ժողովոյ մէջ փոքրիկ խումբ մը կազմելով՝ կը ջանան մեծագոյն մասին վրայ բռնութեամբ իշխել։ առանց խնդիրը քննութեան առնելու։ փոխարկելոյ ազմուկներով վանել կայ կը դուէր։ վանոց։ մեծ վանոց։ . . վառեղ մը որոյ մէջ է թէ Ազգային ժողովը։ թէ կրօնքը եւ թէ եկեղեցի . . . յիրաւի որչափ մեծ վառեղ եւ արչափ ան . . . .

Տեսնենք թէ ի՞նչ է վառեղը։ Ընդհ. ժողովոյ նախկին որոշման հաստատման պէտք էր։ կրէք։ Նոյ կաթողիկոսի ընտրութեան համար նախ Էջմիածնայ Մայր աթոռոյ հետ ունեցած յարաբերութեան ծրագիրը պատրաստուէր եւ այնուհետեւ (ընտրութիւնը) վաւերաւոր։ այսօր՝ քանի որ առանց յարաբերութեան ընտրութիւնը վաւերացաւ։ (ասա՝ մեք եւս խոնարհանք մեր Վ.հ. Հայրապետին թէ՝ զուր քրտնիցիր, մեք հոս ձեզ համար կը պատչանք։) կ՝ըսդոքէ մեր Վ.հ. Հայրապետ թէ՝ մեր ընտրութիւնս ապօրինաւորութիւն է, հակառակ կրօնից եւ Հայաստանեայց սուրբ եկեղեցոյ, քանզի Նոյ կաթողիկոսութեան աթոռը հակաթոռ է, առանց Մայր աթոռոյ հետ յարաբերութիւն հաստատելու ընտրութիւնը վաւերացնել՝ եւ կամապաշտ երեսփոխանաց ընտրը եւ առաջնորդածը չընդունիլ։ Նոյ կաթողիկոսութեան աթոռը՝ բարձրացնել։ եւ Հայաստանեայց սուրբ եկեղեցոյ աստանդութեանց եւ Պահմանադրութեան օրինաց դէմ գործել ըսել է։ Ահա այս է վառանգը։ եւ ինչպէս կը տեսնուի, ոչն վառանգ բառին յատաջ դուրեն բուն պատճառն է այդ քանի մը երեսփոխաններուն խօսքը չընլալ։ եւ յարաբերութիւնը հաստատուելէ առաջ ընտրութիւնը փուտերանալ։

Զարմանք կայ հոս—ի՞նչ կը խնդրէք երեսփոխաններ։ յարաբերութի՞ւն։ Ո՞չ ապաքէն Նոյ Նորընտիր Կաթողիկոսը խօսք տուած է ընդունիլ այն ամեն յարաբերութեան վերաբերեալ խնդիրները։ այն որ Ընդհ. ժողովը դիտի տնօրինէ։

Ի՞նչ ներկայացաւ. ձեզ յարաբերութեանց ծրագիրը։ որուն մէջ դրուած պայմանները Էջմիածնայ Մայր աթոռոյն իրաւասութիւնն ոչնչացնելու։ եւ Նոյ կաթողիկոսութիւնը ընդհանրական կաթողիկոս ճանաչուած ըլլար։ որ այսօր ձեր յանուանութեամբ կուզէք եղած որոշումներն եղծել։

Եթէ Ընդհ. ժողովը այն գործն մի. ջամաութիւն չընէր։ արդեօք ի՞նչ պիտի ըլլար վիճակը։ պիտի կարողանար մեր Վ.հ. Հայրապետն այնպիսի յարաբերութեան ա. րէնք մը հաստատել։ որ իրեն եւ Ազգին կամաց համեմատ ընթանալու միջոց ի՞նչ ըլլար։ յայտնի բան է որ՝ ոչ։ եւ անհնարին դործ։ հարա ինչ պիտի ընէր արդեօք։ եւ ոչինչ։

Եթէ կաթողիկոսութիւնները վերցուցնելու ուսաջարկութիւն կրնէք։ ըսելով թէ պէտք չէ որ Ազգը երբեք հոգեւոր դրուխ ունենայ։ այլ մի՛ դրուխ՝ Էջմիածնայ Մայր աթոռոյ կաթողիկոսութիւն։ այլ մեք եւս ձեզ հաւանիս եմք։ բայց կը հարցնեմք ձեզի։ պիտի կարողանաք արդեօք վերցուցնել զանազան։ անհաշարիւ բան։ ոչ թէ դուք եւ մեք այլ հազարաւորներ պալու ըլլան կարող չեն վերցուցնել։ բռնութեամբ վերցնել կը ջանաք։ ուրեմն Ազգին ոչնչութեան պատճառ պիտի ըլլաք։ իսկ եթէ ձեր այժմեան պայմանագրած (թէ եւ մեք սոյ կը դարձանենք։ ոչ թէ ձեզ նման հիզուսիթական ձեւերով։ այլ ժամանակին եւ բացարձակապէս) Վ.հ. Հայրապետին դէմ ելլէք։ գիտցէք ուրեմն թաղել ըղմեռեալ իբրեանցն, ազգին ոչնչութեան պատճառ եղած ըլլալիդ ճանչնալով։ Ազգին հանար վառեր ու. վառիներ ըլլաս յանձնառու պիտի ըլլաս։ քանզի կարուսէ ու ջնջուէ՝ ի դատ չպիտի կարող ըլլաք օգուտ մը ցուցնել։

Գաւառացին ոգէտ կանուանէք։ եւ զմեզ ձեր մտածմանց։ եթէ դուք յուսաւորեալ իմաստուն եւ ազգասէր ըլլաս։ ոչ թէ հանարիա կրլլայիք։ այլ դէմ դիմաք էր դնէիք եւ մաքառէիք Վ.հ. Հայրապետին արտասանած այդ խօսքին։ քանզի ուրիշ բան մը չէ այդ խօսքը՝ եթէ ոչ մեր մէկ միլիոն հայ եղբարքը մեռեալ հանարիլ։

Կերեւի թէ այսքան տարիէ՝ ի վեր մեր մէկ միլիոն հայ եղբարց անկլուսի եւ անիշխան թշուառութեան մէջ հնծելը։ եւ մինչեւ իսկ՝ ի տարիս՝ հարիւրն՝ գարման գտնելու յուսով տարակուսութեան դիմելը՝ դեռ եւս չյագեցուցին այն վրատանգ բառը յատաջ քշող երեսփոխաններս։ դեռ չլսեցին այն բողոքներն ու ապերանագիրները։ դեռ չլսեցին ազգերն ու ազգակցները։ ալ ինչ սգուտ սպասենք անդուին։ անգութներուն համար այսչափ դեռ եւս քիչ համարուած է։

Ուրեմն վայ մեզի։ վայ ձեզի եւ վայ մանաւանդ գաւառացի հարատեւարեալ եղբարց։ որք յոյսերնին կ՝ Պոլսոյ Ընդհ. ժողովը կազմող այսպիսի անգութ երեսփոխաններու։ վրայ դրած։ որոց քիմ ազգին կորուստն առ ոչինչ համարուած է։ նոցանէ գարման կը հայցեն։

Ահաւասիկ այս առենքը սոյն կամապաշտ երեսփոխանաց կամաց համեմատ ընթանալուն հետեւանքն պիտի ըլլան։ այս է ահա վառանգ ըսա մեզ՝ եւ ոչ ուրիշ բան։ եթէ Հայոցապետին քաջած հեռագրին վառանգ կրսէք եւ անոր պատասխան կուզէք։ շատ աղէկ էր Վ.սեմ. Ղաեան Էֆէնտիին արտասանած խօսքեր։ այ ինչ կուզէք պատասխան։ եւ ասկէ՝ ի զատ ուրիշ ինչ վառանգ կայ։ եւ ոչինչ—հապա ինչ է որ այսպէս քանի մը նիստերէ՝ ի վեր նորանոր խնդիր յարուցանելով եւ այս անդամիս վառանգ բառ մը յառաջ բերելով։ եւ ժողովը ամբոստանութեան տակ է ընելով՝ ժողովոյ ձեռքերը կապ-

ղէք կայկանդել, որպէս զի դորձ մը յառաջ չառնին, մինչեւ որ ձեր կամաց համեմատ չվարուին։ իսկ մեք գաւառացիքս միշտ հաւատարմութեամբ գրկուելով ու տառապելով ցիրուցան ըլլանք։

. . . խմբագիր, առ այժմ՝ խօսքերնուս վերջ տալով՝ նախկին խօսքերիս կը հիշեցնենք։ գիտցած ըլլան որ մեք գաւառացիքս կը դիտենք զկրոնք եւ իրենց գործքերը։ այսուհետեւ ալ չպիտի թողունք որ քանի մը անգութ երեսփոխանները իրենց կամաց համեմատ գործեն։ այլոնքն ազգը բռնութեամբ իրենց կամաց հնազանդեցնեն։ չպիտի թողուցուք եւ պիտի բողոքեմք միշտ, երբ իրենց ապօրինութեան մէջ ըլլալ տեսնենք։ ինչպէս այժմ։

(Յարգանքով՝
Քարտուղար՝ Հաստատուած՝
Ազգային)

13 փետր. 1872
Ի Կ. Պոլիս

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԵԱՆՈՒՑՈՒՄ

ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ ԽԱՄՈՒԹԻՒՆ

Դիւրաս երեսփոխանները Աբրահամեան Յարգիս, Մամճեան Միքայէլ եւ Զարեղեան Յակոբ Էֆէնտիներն Ազգ. Ընդհ. ժողովոյ անդամակցութենէն հրաժարեալ լինելով՝ անոնց տեղ երեք երեսփոխանաց ընտրութեան ձեռնարկելու համար եկած Պատրիարքական նոր հրամանագրի մը համաձայն կազմուած ընտրողական ժողովին՝ ընտրողաց մասնաւոր ցուցակ նամակներ ցրուելու պարտաւորութիւն մը չունենալով՝ ներկայիս կը ծանուցանէ թաղերի յայտնի հաւատարմութեան թէ՝ յառաջիկայ կիրակէ՝ որ է փետր. 20, քուէարկութիւն ընել որոշուած է։

Ընտրողական ժողովը՝ ընտրելիք երեք երեսփոխանաց եռամսեայ թեկնածուով հեռաւորագոյն թաղերու ընտրողաց։

Յակոբ պէյ Խանտամեան
Յարդիս Էֆէնտի Աբրահամեան
Մինաս » Ճաֆֆռաֆեան
Միքայէլ » Մամճեան
Պետրոս » Փափազեան
Աբրահամ » Մուրատեան
Գէորգ » Փանտէեան
Սողոմոն » Հիւնքիարպէյէն
Տիգրան » Դարակէօզեան

Այս ցանկը ընտրողաց գիւրութիւն տալու համար պատրաստուած է։ բայց ընտրողք պարտաւորեալ չեն երբէք ասոր հետեւելու։—

Այդ՝ ժողովս գիւղիս եկեղեցւոյ բակը՝ ի տես Հասարակութեան դրուած ընտրողաց ցանկին հետեւելով՝ կը հրաւիրէ երեսփոխանական ընտրելուվեան իրաւունքը ունեցող պատուարժան թաղեցին, որ նոյնպէս եկեղեցւոյ բակը կոխուած ընտրական հրահանգին համեմատ՝ յառաջիկայ վեսար. 20 կիրակէ առաւօտ ժամ 4 էն մինչեւ 7 բարեհաճին իրենց քուէարկելը եւ յանձնել ընտրողական ժողովոյ՝ որ պատրաստ պիտի դանուի յառաջեն եկեղեցւոյս ընդունիլ ներկայացեալ քուէները։— ի՝ամ 7 էն յետոյ բերուած քուէթղթերը անընդունելի պիտի համարուին։

Հարկ է ծանուցանել նաեւ որ ընտրողաց ցանկին մէջ անցընել մոռցուած անունները եթէ գտնուին, նոյն անձինքը կրնան մինչեւ յառաջիկայ չորեքշաբթի առաւաւոտ ներկայանալ ընտրողական ժողովոյ նախագահին եւ իրենց ընտրելու իրաւունքին հաստատելով՝ անուններն ընտրողաց ցանկին մէջ ուղղագրելը պահանջել։—

Աւելորդ կը համարիմք կրկնել թէ՝ որոշեալ օրը քուէարկութեան չմասնակցող մէկը՝ ի վերջոյ իրաւունք չունի ո՛ր եւ է պատճառի համար բողոքելու։— Մնամ՝ աղօթարար

14 փետր. 1872
Խոսրովիւղ։

Ի Դիմաց Ընտրող. ժողովոյ
Նախագահ
Գէորգ Սանասարեան։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱԶԴ

Ա՝ երեսփոխական ընտրող Մայր Եկեղեցւոյ, Կեռեկ փաշայի ե՝ Գասմ-Դասբուրի թաղի թաղեալ Խոյէն

Մեծանալ թաղիս հրաժարեալ երեք երեսփոխանաց տեղ նոր ընտրութեան առաջին քուէարկութիւնը երէկ (փետրվար 13) կատարուելով, քուէից լրացուցակ առաւելութեամբ երեսփոխան ընտրուեցան։

Դահապետ Էֆէնտի Լուսինեան
Ղազարոս պէյ Ց. Տատեան։

Իսկ մնացած մէկ երեսփոխանին ընտրութեան քուէարկութիւնը պիտի կատարուի Մայր Եկեղեցւոյ մէջ առաջիկայ կիրակէ (փետրվար 20) առաւօտեան ժամը 2էն մինչեւ 6։ առանձ-

լագոյն քուէ ստացողներէն հետեւեալ երկու անձանց վրայ որք են։

Մանուկ Էֆէնտի Աբրահամեան
կարապետ » Մարկարեանց։

Բայց այս անգամ՝ այս երկու անձերէ գուրս քուէ չտրուիր

Նախագահ Ընտր. ժողովոյ
14 փետր. Լուսիոս Քահանայ
1872 Մայր Եկեղեցւոյ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՂՏՆԻՔ

ԱՄԱՒԱՆՈՒԹԵԱՆ

ԿԱՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՄԱՒԱՆԱՎՈՒՆ ԿԵՆԱՑ
ԳԱՍՆ ԱՄՈՒՍՆԱՅՆԼՈՑ

Ի Ի

ԱՄՈՒՍՆԱՅՈՂԱՑ

Գ. ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ

Ս Ա Խ Ի Ճ

ԸՆԹԵՐՑԱՍԻՐԻ ՕՐՈՒՆՔ

Ամուսնական կենաց ապրելու թենէն յառաջ եկած տպեռնելի եւ նոր զարմանները ցոյց տալու կարեւոր եւ գտակար տեղեկութիւններն մ՝է, ամուսնացու երիտասարդաց եւ որիորդաց ընթերցման արժանի։

կը գտնուի Դավաֆեան եղբարց եւ սյլ գրավաճառաց քով։ Գին 4 1/2 ղ։

ՕՐՆԱՒԻՃԱՄԻՆԵՐ

Ազգային Հիւանդանոցի կարգադրութեամբ Լէպէլ-քուլէի մօտ Ս. Յակոբ Եկեղեցւոյ կից սրճարանը, նոյնպէս Հիւանդանոցի դէմն եղող դեղագիտական սրճարանը, եւ անոր մօտ երկոքիս զոյն կիրն եղող սրճարանը 1872 մարտ 1էն վարձու պիտի տրուին, ով որ կուզէ յիշեալ երեք կալուածները վարձու բռնել, մինչեւ որոշեալ թուականը կը հրաւիրուի՝ ի մեծ Նոր խան մէջին յարկ թիւ 49 Ազգ. Հիւանդանոցի դրասենեակը, ուր հարկ եղած սակարկութիւն եւ պայման պիտի ըլլայ։

Եէմէն գտնուած կիրակիական զօրաց համար կէս զանգիտահ ըսուած, եւ միւս կէսը Հիւսէյնա ըսուած նաւամատոյցները հանելու պայմանաւ 25000 խոյ Ռէշիտի բրինձ գնահատուիմեան պիտի դրուի յառաջիկայ չորեքշաբթի՝ ի Տարի Շուրա։

Ուստի յիշեալ բրինձը մատակարարել ուզող վաճառականք կը հրաւիրուին յիշեալ օրէն յառաջ դալ՝ ի Տարի Շուրա, եւ հոն տեղ վաճառականաց յատկացեալ սենեկին մէջ կախուած պայմանագրին մէկ օրինակը աչքէ անցունել։

16 փետր. 1872
Ի Դուռն Պարարապետի

Սիր լէյմոնիէ գտնուած կոյսերաբնական Սեբաստիանէ՝ մէջ եղած կէօսէլ էֆին կոտրներն եւ ուրիշ տպրանքները ծախուելու համար մեծուրդի պիտի դրուին յառաջիկայ երկուշաբթի՝ ի Տարի Շուրա։

Ուստի յիշեալ տպրանքը դնել ուզող վաճառականք կը հրաւիրուին յիշեալ օրը ներկայ գտնուիլ՝ ի Տարի Շուրա։

Կոյսերաբնակն զօրաց պիտոյից համար 100000 օխայ շաքարին գնահատութիւնը պիտի կատարի յառաջիկայ երկուշաբթի օր փետրվարի 21ին՝ ի Տարի Շուրա։

Ուստի յիշեալ վաճառքը մատակարարել ուզող վաճառականք կը հրաւիրուին յիշեալ օրէն յառաջ դալ՝ ի Տարի Շուրա, եւ հոն տեղ վաճառականաց յատկացեալ սենեակը պատրաստ կեցած պայմանագիրը աչքէ անցունել։

14 փետր. 1872
Ի Դուռն Պարարապետի

ԽՄԲԱԳԻՐ—ՏՆՕՐԷՆ

Ս. Ս. ԻՍԿՈՒՀԱՆԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՑ
Կ. ՊՕԼԻՍ ՁԻՆԻՎԻ ԽԱՆ

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԸՆԹԱՑՔ ՓՈՒԱՆԱՎՈՒԹԵԱՆ

17 ՓԵՏՐՎԱՐ

(ՕՍՄԱՆԵԱՆ ԼԻՐԱՅԻ ՀԵՏ 100 ԳՈՒՐՈՒՇԵԷՆ)

Լոնտրա 3 ամիս գուրուշ 108 1/2
Մարսիլիա »

ԸՆԹԱՑՔ ԴՐԱՄՈՑ

17 ՓԵՏՐՎԱՐ

Անգլ. վերա	գուրուշ	109.8
Նաբոլէոն ոսկի	»	86 38
Իմպէրիալ ռուս	»	89.10
Ռըբլիից	»	51.25
Հինգ Ֆրանք	»	—
Հինգնոց	»	105.25
Պէրլին	»	118.30

ԿՈՒՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ 17 ՓԵՏՐՎԱՐ

Ա Ր Մ Տ Ի Ր

Ցորեն կարմիր	Վլատիմիր	32	—36
» »	Ազոգ	34	—37
» »	Պալչիք	29	—32
» »	Պուրկաս	29	—32
» »	Թէքիրտաղ	29	—32
Հակոտ	Ազոգ	29	—31
» »	Պէսարապիա	—	—
Կիրքա թունա		28	—30
Ցորեն կակուղ	Պուրկաս	28	30
»	Վառնա	30	—32
» »	Պալչիք	28	—30
Եգիպտացորեն թունա		18	—16
»	Անատոլ.	16 1/2	—17
Դարի թունա		13	—13 1/2
»	Անատոլ.		

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ

ԽՈՋԱԿ ՁՈՐ

Պուրսա	գուրուշ	—
Անատոլու	»	—
Գալոս		
Իմիրնէ	»	
Մսկան	»	

ԲԱՄԲԱՍ Գուրուշ

Կէյլէ	հօխա	9 1/4
Իզմիր	»	10 1/2
Վառնա	»	9 1/4
Պարսկաստան	»	7 3/4
Վրաստան	»	8

ՐՈՒԻՐԴ

Անատոլու լուացուած	հօխա	20—17
» չլուացուած	»	9—
Բուռնէյի լուացուած	»	17—20
» չլուացուած	»	8 1/2—9 1/2
Վրաստանի լուացուած	»	11 1/2—
» կէս		12 1/2
» չլուացուած	»	— —
Տուրոնա	»	10 —
Նոկի Շէհիր	»	9 —10

Մ Ա Զ Ը

Պարսկաստան	հօխա	11—
Անատոլու	»	10—
Ձերմակ	»	6—7

Ձ Է Ա Ր Ի

Գայսերի Ա. տեսակ	հօխա	20—20 1/2	
» Բ. »	»	19 1/2—	
Էնկիւրիւ »	»	— —	
Թոզաթ »	»	18 1/2—19	
Աքհիսար »	»	17 —	
Նօզդատ »	»	16—17	
Զօրում		16—17	

Թ Ի Ֆ Թ Ի Ֆ

Էնկիւրիւ	հօխա	50 —
Գասսարմաղոյ	»	48 —
Պէյբազար	»	51 —
Զէրքէզ	»	—
Վան	»	29 —

Ց Ց Ա Ի Մ Ո Ր Թ

Սմիւռնա	6 1/2	կապր	մէկ	Ս. Լ.
Իզմիտ	7	»	»	»
Մերսին	»	»	»	»
Լարգանդ	7 1/2	»	»	»
Գայսէրի	»	»	»	»

Ջ Ի Թ

Մուսանիա	հօխա	7 1/2—
Այվալը	»	6 1/2—7
Սաքըզ	»	10 —
Միտիլի	»	7 —
Պղինձ թոզաթ երկրին մէջ		9 1/2—10
Սալէպ Դասմիամպոլ	հօխա	—
Աֆիոն	»	230 —250
Քիթրէ	»	29 —30
Սուսամ	»	—.
Կտաւատ Անատ.	քիլէ	—
» Բուլկիլի	»	—
Մեսուրա Պարսկ. Բէյտ	»	42 —44
Պրուսա		83 —42

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

			գուրուշ
Խանվել Բիօգ. տեսակ	100	հօխ.	1150—1200
» Բ. »		»	
Եէմէն		»	15 16
Շարքար փոչի Անգլ. կնգ.			250—
» » Գասգ.		»	—
» գլուխ Գասգ.			300—
Զայ Քոնկօ		հօխան	26 —
» Բէլտ ծաղիկ		»	45 —60
Անագ (գալայ)		կենդ.	1000—1015
Պղպեղ (սպիտակ)		հօխա	10 1/2—
Լէզակ (տիմիտ) Պէնկալա		»	120 —140
» » Մատրաս		»	— — 70
Զինք տախտ 100		հօխա	գր. 90 —
Սրկաբ ձոդածեւ			70 —
» տախտակ			75 —
» քիւեռոցու			64 —66
Գարֆիտա			—
Բրինձ Լատալիոյ 100		գրիլ.	գր. 45
Կարագ եզ Գուսիոյ		գրչ.	13 —14
Կամֆոր			36 — 38